

## ՎԵՀ. ՀՕՅՐԱՊԵՏԻ ՃՈՌԵԲԸ

Հ. ԱԼԻՇԱՆԻ ՍԵՆԵԱԿ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՒԴ

Հայոց Հայրապետը Ս. Էջմիածնէն կու գայ Զեզի հետ միասին ուխտի՝ այս համեստ սենեակին առջև, ուր կը պահպանուի եւ յաւետ պիտի պահպանուի յիշատակը Հ. Ալիշանի:

Անուններ կան, որոնք արդէն մեր պատմութեան մէջ յուշարձան դարձած են. այդ մեծ անուններու, այդ յուշարձան-անուններու շարքին՝ մենք կը դասենի նաև Հ. Ալիշանը, անոր սուրբ անունը, որ Մենք ժանդակած ենք նաև Ս. Էջմիածնի նոր Վեհարանի պատույ տախտակին վրայ, քարի վրայ փորագրուած, մեր սուրբ Հայրապետներու շարքին:

Հայոց պատմութիւնը, իր ընդհանուր զծերուն մէջ զննէ, բոլորիդ ծանօթ է. զիտէք որ մեր ազգը՝ փառքի եւ հոգիւոր եւ մշակութային եւ քաղաքական միջ իրազործումներէ յետոյ, նակատազրի ծանր հարուածներու տակ խորտակուեցաւ. մեր վերջին քաջազորութիւնը իր վախճանը ունեցաւ Կիլիկիան շրջանին, ինչպէս զիտէք, եւ յետոյ դարեր եւ դարեր շարունակ մեր ազգը հետզիւտէ մաշեցաւ եւ տիկարացաւ եւ ցրուեցաւ, եւ եկաւ ժամանակ, ժէկ դարուն օրինակ, իր գուցէ շատերը պիտի մտածելին – եւ նիշտ էր այդ մտածումը, առարկայականորեն դատուած – որ հայ ազգը արդէն պատմումը, առարկայականորեն դատուած – որ հայ ազգը արդէն պատմումը, առարկայականորեն դատուած – որ հայ ազգը արդէն պատմումը, ինչպէս շատ քազեր կ'անցնի իր ազգութիւն, եւ յիշատակ լոկ դատնայ, ինչպէս շատ ազգեր եկած եւ անցած են, եւ իրենց յիշատակները քանզարաններու մէջ կամ իին զրժերու մէջ կը պահպանուին:

Սակայն Աստուած մեր ազգի նակարն գրած էր նաև ասրիլ. եւ հրաչքի համագոր պայմաններու մէջ, հայ ժողովուրդը կարողացաւ իր ոյժերը մէկ-հաեղել, յատկապէս իր հոգիւոր ոյժերը, իմացական ոյժերը, հակառակ անիւրաւ աշխարիի մը մէջ ըլլապուն, եւ կարողացաւ հերոսական նիզերով հասնի վերածնութիւնի ափին, այսօր, մեր օրերուն:

Այսօր, իսկապէս, մենք նակառաբաց, ամբողջ աշխարիի առջեւ կը ներ- կայանանք իրեւ վերածնած ազգուրթիւն, իրեւ ժողովուրդ, իրեւ մշակոյք, իրեւ Հայրենիք, եւ իրեւ պետութիւն (Ծափեր):

Այս վերածնութիւնի, մեր ազգի վերածնութիւնի հիմքերուն մէջ, մեծ վաստակը կայ Հայր Ալիշանի (Ծափեր):

Նոյնիսկ տակաւին այսօր – ես այս վկայութիւնը կը բերեմ ամենայն առարկայականութեամբ – մեր հայրենիքին մէջ, զիտնականներ Հ. Ալիշանով եւ ամոր զործով աւելի եւ աւելի կը սորվին նանչնալ իրենց ժողովուրդը եւ իրենց Հայրենիքը:

Անցեալ տարի էր, մեր զիտնականներէն մէկուն հետ խօսած ատեն, նա իր զիտնասունքը կը յայտնիք Հ. Ալիշանի զործի մասին եւ կը բնորոշէր հե-

տերեալ ձեւով. Հայր Ալիշան ոչ քէ մի գիտնական է, այլ մի ամբողջ Ակադեմիան է (Ծափեր) :

Ահա քէ իմչո՞ւ իրօֆ որ արդար է, առանց չափազանցած ըլլալու, վկայել եւ հաստատել քէ Հ. Ալիշանի կեանիքին եւ գործին առջեւ՝ մենի իրքեւ ազգութիւն՝ կը գտնուինք մեծ յուշարձանի մը առջեւ :

Այսօր եկած են այս համեստ դուռը բանալու, ուր կը պահպանուի յիշատակը այդ յուշարձանին :

Դուր այստեղ այս նիւքական յիշատակները կը պահէք, եւ հոգեւոր անշուշտ, բայց ես կ'ուզեմ ձեզի վատահեցնել որ մայր Հայրենիքի մէջ կը պահպանուի, կը գնահատուի, կը լուսաւորուի հետզիեսէ, եւ կը փառաւորուի Հ. Ալիշանի ամբողջական գործը իրքեւ իրօֆ ազգային, մշակութային յուշարձան (Ծափեր) :

Խոր յուզումով, խոր յուզումով, բայց եւ հոգեկան անսահման ուրախութեամբ Մենի պիտի այս դուռը բանանիք Մեր օրինութիւնը քերելու Մայր Արռող Սուրբ Էջմիածնէն, սուրբգրական յաւիտենական Հայատանիքն, Հայր Ալիշանի յիշատակնին :

### ՆՈՐԱԿԱՌՈՅՑՅ ԶԵՌԱԳՐԱՏԱՆ ՄԵՋ

Այս պահուս ինձ համար դժուար է չխօսիլ, բայց նաեւ դժուար է խօսիլ. որովհետեւ շատ յուզուած եմ. կարծեմ այդ յուզումը բաշխուած է Զեր Բոլորի սրտերուն :

Իրօֆ իրաշքի համազօր երեւոյք է փրկութիւնը այս սուրբ նշանաբներուն, մեր ձեռագիրներուն :

Գիտնական Վարդապետը ժիշ առաջ շատ գեղեցիկ կերպով եւ հմտութեամբ ներկայացուց արժէքը մեր ձեռագիրներուն եւ նշեց քիւը անմնց, շուրջ ֆասն հազար :

Երեւակայեցէ՛ք ինչ քիւի պիտի հասած լինէր մեր ձեռագիրներու հաւաքածնն, երէ այն ողբերգական պատմութիւնը ունեցած ըրլայինիք դարերու ընթացքին, յատկապէս Ժ. Ժ. դարերէն յեսոյ :

Ինչպէս գիտէք, արշաւանիք մը ատեն, Սահնութենքն էին, երէ չեմ սըլալիք, Տարեւի վանիքն մէջ հաւաքուած 10.000 ձեռագիրներ մէկ անգամն այրած են. եւ ո՞վ գիտէ տակալաւին ի՞նչքան աւերումներ եւ ի՞նչքան ձեռագիրներ եւ նոյնանման արժէքներ գիտացն մեր վերջին ազգային ողբերգութեան տարիներուն, մեծ եղեննի շրջանին :

Եւ ահա՛ սակայն փրկուեցան այդ 20.000ը, որոնք պատիւ կը քերեն մեր ազգին եւ գուցէ մեր ժողովուրդի լաւագոյն ինքնութեան վկայականներն են - ուրիշ վկայութիւններու ալ կողքին անշուշտ - մարդկութեան առջեւ, քաղաքական պարութեան պատմութեան առջեւ :

Մեծ երջանկութիւն է նաեւ որ մեր ժողովուրդը, այս վերջին տասնամեւակներուն մանաւանդ, հետզիետէ եւ այսօր, զանգուածօրէն, զանգուածօրէն կը սկսի գիտակցիլ մշակութային մեծ արժէք ներկայացնող այս ձեռագիրներուն :

Անցեալին մէջ, հաւամաքար, այսպէս չէ եղած. ունեցած ենք անշուշտ ընտրանի մը, մտաւորականներ, հոգեւորականներ յատկապէս, որոնց շարժին նաեւ Մխիթարեան Հայրերը, որոնք նիշու եւ ամբողջապէս զնահատած են մեր այս նշխարները:

Բայց ես պիտի չկարողանայի վկայել որ այդ եղած է մեր ժողովուրդի լայն զանգուածներու գիտակցութիւնը եւ զգացումը:

Այսօր, սակայն, այդ ալ իրականացած կը տեսնեմ:

Ես կ'ուզեմ մասնաւորապէս վկայութիւնը բերել Հայաստանցի ժողովուրդին: Տարօրինակ չափով, անհաւատալի չափով, մեր Հայաստանցի համեստ ժողովուրդը, գիտագի բանուոր ժողովուրդը – մտաւորականները անշուշտ կը զնահատեն, ես այդ մասն չէ որ կը խօսիմ – բայց մեր համեստ, շինական ժողովուրդը այսօր գիտակցութիւնը ունի իր հին նշխարներու արժէքին, ըլլան անոնք Քարեղին, ըլլան անոնք մագաղաքներ եւ ձեռագիրներ: Եւ այդ հետզինուէ կ'անի, յատկապէս այս վերջին տասը տարիներուն ընթացին, ազգային գիտակցուրեան լուսաւոր զարթօնքի մէ հետ միասեղ:

Այս հաստատումը իմ մէջ աւելի զօրացաւ յատկապէս դժբախտ առիթով մը, երբ չար պատահարի մը հետեւանենով, գիտէք, երուսաղէմէն 25 ձեռագիրներ պահ մը հեռացուեցան վանեցին, անուրդի հանուելու համար Լուսունն: Փառք Աստուծոյ, անոնք վերադարձան եւ Մեճի շատ միջիքարուած ենք. անոնք փրկուեցան: Այդ օրերուն, աներեւակայելի էր, անհաւատալի՝ այն յուզումը, յորունիկ ցաւը, որ ունեցաւ Հայաստանցի ժողովուրդը: Այդ օրերուն, զրեքէ ամբողջ ժողովուրդի խօսակցուրեան նիւրը այդ էր. ձեռագիրներ, ձեռագիրներ, ձեռագիրներ. փողոցը, աշխատանքի վայրի մէջ, կամ քրամվայի եւ օրոպիտսներու մէջ: Եւ որպէսզի բնորոշեմ մէկ պարագայով, կ'ուզեմ մէկ վկայութիւն բերել:

Այդ օրերուն էր երբ իմ մօքը՝ Տիրամայրին այցելուրեան կու գար մեր հայրենակիցներէն տիկին մը, որ յուզումով պատմեց. Օրոպիտսի մէջ, կու զայի, ըսաւ, երեւանից էջմիածին, ուր կային պարզ, համեստ նամրոդներ, աշխատաւոր մարդիկ, որոնք կը վերադառնային կ'երեւի էջմիածին քաղաք իրենց աշխատանքէն: Ամբողջ օրոպիտսը, ըսաւ, սկսաւ խօսիլ այդ մասին եւ մէկը բացազանչեց: «Սուրբ Մերուպի զրերը զողացել են»:

Կարծեմ մեկնուրիւնները աւելորդ են՝ հասկալու համար մեր ժողովուրդի այս առողջ եւ սխանչելի գիտակցութիւնը եւ զնահատումը մեր հնուրիւններուն, մեր արժէքներուն, մեր հին եւ ամեստ արժէքներուն:

Վերջին շրջանին, գորգուրալից զգացում կ'անի նաեւ դէպի մեր Քարեղին հնուրիւնները, ոչ միայն կանգուն տանարները, որոնք սրբանդիներ են եւ պաշտամունքի առարկայ, այլ նաեւ բեկոր Քարերը, խաչքարերը մասնաւորապէս:

Պէտք է ըստ այլապէս որ նաեւ մեր երկրին մէջ, Հայաստանի մէջ, նաեւ պետական օրէնքներով, հնուրիւններու պահպանուրեան Կոմիտէի միջնոցաւ, այդ բոլորը ուշադրութեան եւ գորգուրալի տառիկայ են:

Յատկապէս անցեալ տարի աշնան նոր օրէնք հրատարակուեցաւ, բաւական խիստ, որոշ յօդուածներով, որպէսզի ապահովուի ամբողջական պահպանումը, անաղարտ պահպանումը ոչ միայն նկեղեցիներու, այլ նաեւ ցիրուցան բոլոր խաչքարերուն, որոնք լեցուն կան Հայաստանի հողին վրայ, եւ

որոնցմէ շատերը զլուխ զործոցներ են, եւ կրօնան համեմատուիլ իրեւ արժէք, ձեռագիրներուն եւ մեր հին մանրանկարներուն հետ:

Մեր Մայր Արդոք արդէն շնուռվ կը կրատարակէ զիրք մը, ալպոմ մը, որուն մէջ պիտի երեւան շուրջ 200 մեր հին պատմական եկեղեցիները, որոնք նարտապիտուական բացառիկ արժէք կը ներկայացնեն: Արդէն տպագրութիւնը գրեթէ վերջացած է. ես կը յուսայի քանի մը օրինակներ քերած ըլլալ այսուղ, չհասան. կը տպենք Սոփիայի մէջ, Մեր պատուերով եւ Կիւլպէն կեան Հիմնարկութեան միջոցներով: Կը յորհինք քէ տպագրական տեսակնով ալ խիստ ներկայանալի գործ մը պիտի ըլլայ, եւ իմ առաջին պարտականութիւնը պիտի նկատեմ անշուշտ առաջին օրինակներէն ուղարկել Ս. Ղազար (Ծափեր):

Բայց կը ծրագրենք երկրորդ հասոր մըն ալ տպել, երկու երեք տարի յետոյ, խաչքարներ ալպոմ մը, որուն մէջ պիտի կարողանանք ամփոփել 250 խաչքարեր, որոնք բնորոշ են եւ տարբերուող մէկը միւսէն. այս աշխատանիքն ալ, հաւանաբար, նորէն Սոփիա պիտի տպենք. եւ այսպէս փոքրիկ ծառայութիւն մը պիտի կարողանանք մասուցել մեր ժողովուրդին, եւ պիտի կարողանանք ներկայացնել դուրսի աշխարհին մեր հնադարեան վաները եւ խաչքարեր:

Այսօր, սիրով ընդունած լինելով Գերապայծան Արքահօր կրաւէրը, մեր այս պատմական այցելուրեան առիրով, որ կատարեցինք Հռոմ, Սրբազնան Քահանայապետին, Մենք եկանք այսեղ եւ այսպիսի նուրբական առիրով, ինչպէս Ալիշանի սենեակ-քանզարանի բացարան է, եւ այս Զենագրաւան բացումը, չէնքն կրնար դաստարկ ձեռովով զալ Հայաստանին: Մեզի հետ խաչքար մը բերինք, ժԴ. Դարէն (Ծափեր. կը բացուի խուչքարը. ծափեր):

Այս խաչքարը Գեղարդայ վանելիք բերինք: Գեղարդայ վանելիք, ինչպէս զիտէք, եկեղեցական կառուցումներու ամբողջուրդիւն մըն է, որոնք եղած են. Թ. էն ժԳ. Դարերու ընթացքին: Ուրեմն, այդ հին շրջանի խաչքարէն մէկն է ասիկա, եւ կողդին ալ արձանագրութիւն ունի, զեղեցիկ երկարագիր տառերով:

Այս վերջին շրջանին վերանորոգումներ եւ բարեկարգումներ կը կատարենք Գեղարդայ վանելիք մէջ եւ այդ առիրով բազմարի անձանօր խաչքարեր յատնաբերուեցան, հողին տակ թաղուած կամ պատերուն մէջ հիւսուած, եւ որոնք չէին երեւար:

Այդ բեկորներէն մէկն է ասիկա:

Այդ բարի յայտնաբերման մասին, մեր զալէն ժիշ առաջ Մեզի Հայր Նարեկը յայտնեց, որ Գեղարդայ վանելիք վանահայրն է (Ծափեր), եւ որ հետզետէ կը սիրահարուի մեր հին բարերուն (Ծափեր):

Ահա այսպէս մեր Հայաստանի հնագոյն խաչքարէն կը բերենք ձեզի այս բեկորը, որպէսզի այս ձեռով ալ դուռ ունենամ հին Հայաստանի ներկայութիւնը այսուղ (Ծափեր):

Ես կը յորհիմ, երբ զիշերը իշնէ եւ մենք բոլորս բունի մէջ ըլլանք, այս խաչքար եւ այս ձեռագիրները պիտի խօսին իրարու հետ, յորհրդաւոր անձան լեզուով մը, որ մեր յախիսնեական ժողովուրդի առջնն է:

Երածի՛ քէ մենք բոլոր այսօրուաններս կարողանանք լսել այդ ձայնի եւ հետեւի անոր պատզամներուն, ի փառ Աստուծոյ ամենակալի եւ ի փառ Հայոց անման ազգին (Ծափեր):

### ՎԱՐՆԱԿԱՆ ՃԱՇԻ ՊԱՀՈՒՆ

Կը փափաքիմ իմ շնորհակալուրինը յայտնել Ս. Ղազարի Մխիթարեան բոլոր Հայրերուն, յատկապէս Զեզի, Գերապայծառ Եղբայր, որ այսօն անկետ, հարազատ զգացումներով, գրկարաց, սրտարաց, կ'ընդունիք զՄեզ, Ամենայն Հայոց Կարողիկոսը որ կու զայ մեր յալիտենական մայր Հայաստանէն եւ նոյնինա յալիտենական Ս. Էջմիածնէն, որոնցում կ'իմաստաւորուի մեր կեամբ այսօր. եւ մեր տկար ոյժերով, բայց միշտ Աստուծոյ օգնութեամբ կ'աշխատիմ այդ յալիտենական արժէքներուն փառքին համար :

Կը խորիիմ քէ ներուրինը մը ըսած չեմ ըլլար, բայց կ'ուզեմ ընդգծել, զուցէ աւելի մեր երխտասարդներուն համար, որ բոլորս ալ մահկանացու մարդիկ ենք, Կարողիկոս ըլլանիք կամ ոչ, ամէն մէկս տեղ մը աշխատանիք ունինք, զործ մը կը կատարենք, եւ սակայն մեր կեանքը, մեր անցաւոր կեանքը իրավունք կ'արժենորուի եւ կրնայ արժենորուիլ, երէ մենք կարողանանք մեր կեանքը նույիքարերել եւ ծառայել գաղափարի մը, մեծ եւ սուրբ գաղափարի մը: Մեզի համար, Հայոց համար, այդ մեծ եւ սուրբ գաղափարներն են մեր քրիստոնէական հաւատքը եւ մեր մայր Հայրենիքը (Մագիստր) :

Մենք ուխտած ենք հաւատարիմ մնալ, ինչպէս մեր նախնիք 1500 տարիներ շարունակ, հաւատարիմ մնալ Սրբոց Վարդանանց նշանաբանին, որով ամենին իշան Աւարայր եւ ամենահացան. «Վասն հաւատոց եւ վասն հայրենեաց» նշանաբանով :

Ես վսուահ եմ, զիսեմ ասուլազէս որ Մխիթարի Տունը նոյն նշանաբանով ապրեցաւ մօս 300 տարիներ եւ կը շարունակէ իր առաքելուրինը այդ պայծառ երկինքին տակ, արեւմտեան Եւրոպայի այս լոյս կեդրոնին մէջ, միշտ ի փառս Աստուծոյ եւ ի փառս մեր ժողովուրդին:

Գերապայծառ Եղբայր, Մենք վերսակն կը բերենք մեր Եկեղեցւոյ եւ Մայր Արքու Ս. Էջմիածնի անմոնով մեր շնորհակալուրինը եւ մեր օրինութիւնը, մեր սրտէն բղյանա ամենաբարի մաղրանքները, որ Տէրը զԳեզ բռնորդ գօրացնէ, ամրացնէ, որպէսզի շարունակէ Զեր առաքելուրինը՝ կըրպական, ազգային, հայրենասիրական իմաստով :

Տէր ընդ ձեզ (Մագիստր) :

[ՎԵՀԱՊԱՄԱՆ կը նուրիրէ միւսոնորհնութեան մհտաները Արքահօր, յարեւով].

Անցեալ աշխան մենք ուրախուրինը պիտի ունենայինք զԶեզ մեր մէջ ունինալու. երաւէր ուղղեցինք Զեզ, բայց Դուք, չկարողացաք դէպի մայր Հայրենիք ուղիւրուիլ, ներկայ ըլլալ միւսոնօրհնութեան մեր սուրբ արարութեան որ տեղի ունեցաւ շատ բացանիկ եւ համաժողովրդական ուրախութեան որ տեղի ունեցաւ տակ, որ պահ մը մեզի յիշեցուց այն երանելի օրը՝ երբ քեան պայմաններու տակ, որ պահ մը մեզի յիշեցուց այն երանելի օրը՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, ամբողջ ժողովուրդը հաւաքած, առաջին պատարագը կը մասուցանէր:

Այդ առիրով Մենք նշանենք ալ պատրաստեցինք, մետալներ. եւ կ'ուզեմ այս առիրով ամեամբ Զեզի ներկայացնել, մէկը արծարէ, միւսը պրիմատէ, Զեր քահանաբանին համար: Կրկին Զեզի մեր սրտաբուլս մաղրանքները եւ բանագարանին համար: Կրկին Զեզի մեր սրտաբուլս անունով գոչեմ. Կեցցեն Մխիթարեան Հայրենը:

## ՆՈՐԾՆՉԱՅԱՐԱՆԻ ՓՈՔՐԻԿՆԵՐՈՒՆ

Կը մաղթեմ որ այս սուրբ սեղանի առաջ՝ ձեր հոգիները բանակ եւ Աստուծոյ շնորհներն ընդունիք :

Մենք կը հաւատանիք աստուածային շնորհներու ոյժին, եւ կը հաւատանիք որ այդ շնորհներով դուք աւելի կը կերպարանափոխուիք, կը վերանորոգուիք, կը վերածնիք, նոր մարդիկ կը դառնաք. այնպէս՝ մենք բոլորս կ'ուղենք որ ըլլաք, իբրեւ Եկեղեցւոյ զաւակներ, եւ իբրեւ մեր ազգի զաւակներ, առաքինուրիւններով լցուն, բարի սրտով, բարի հոգիով :

Հեռու, հեռու մեսան ձեզմէ բռնոր տեսակի մարդկային տկարուրիւնները, տգեղուրիւնները, եւ ըլլաք կատարեալ, որպէսզի արժանի ըլլաք Աստուծոյ օրինուրեան եւ մարդոց գովասանիքի :

Այս մաղթաններով, վերստին, Մենք՝ իբրեւ Հայոց Հայրապետ՝ կը բերենք Մեր օրինուրիւններ, Մայր Արոռ Ս. Էջմիածնին : Ապրիք :

## ՄՈՒՐԱՏ-ՌԱՓԱՅԵԼԵԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒՆ

Ս. Էջմիածնին ձեզի օրինուրիւն կը քերեմ, սիրելի ուսանողներ :

Այսօր պատմական օր մըն է՝ ձեզի համար, որովհետեւ երեւի ձեր կեանին մէջ առաջին անգամ ըլլալով՝ կը հանդիպիք Ամենայն Հայոց Կարողիկուսին, որ այս յարկին տակ եկաւ յատկապէս ձեզի համար : Նշանակալից օր մըն է նաև Մեզի համար, որովհետեւ Մենք շատ մեծ սիրով եկանք այստեղ, ձեզի այցելուրեան . եկանք ձեզ հանջնալու, դիտելու ձեր քաղցր դէմքերը, ձեր հայկական աղուոր աչքերը, լսելու ձեր երգը, ձեր խօսքը . եւ դուք շատ քաղցր երգեցիք իսկապէս, ձեր խօսքն ալ յուղիչ էք . ու Մենք խորապէս յուզուեցանիք, ինքզիննիս կարծելով պահ մը Հայաստանի մէջ . զգացիք որ իսկապէս ձեր արեան մէջ կը խօսի ձայնը մայր հողին, այնպէս՝ ինչպէս ձեր երգի խօսերն էին – Լեռներ հայրենի – որ անշուշտ ամենասկրուած երգերէն մէկն է նաև Հայաստանի մէջ : Մենք շատ ուրախ ենք որ այստեղ ալ լսեցինք այդ երգը . եւ կ'ուղէինք զոհունակուրիւննիս յայտնել Հ . Տեսւչին եւ դաստիարակ Հայրերուն, որոնք այս յարկին տակ՝ ձեզի կը ներշնչեն այդ մայր հողին ողին, Հայաստանի ողին, որպէսզի այլեւս երբեք ձեր կեանիքն մէջ, երբեք եւ երբեք չմոռնաք քէ ո՞վ էք դուք, քէ ինչո՞ւ համար կ'ապրիք այս աշխարհին մէջ, եւ ի՞նչ զերազոյն նպատակ պէտք է ունենաք ձեր կեանիք նանապարհին վրայ յետ այսու :

Մենք շատ լաւ գիտենք՝ որ ձեզմէ ամէն մէկը, երբ մեծայ, երբ այս դպրոցը աւարտէ, երեւի պիտի շարունակէ տաելի բարձրագոյն ուսում . ձեզմէ շասերը պիտի դառնան նարտարագէտներ, գուցէ քժիշկներ, իրաւաբաններ, ստեւրագէտներ, եւն . . . կամ գուցէ արուեստի նիւղերուն մէջ պիտի յառաջադիմէք, կամ գրական, գեղարվեստական, լեզուարանական բաժիններուն մէջ եւն . . . ու պիտի դառնան մասնագէտներ, պիտի դառնաք հաստն մարդիկ, աշխատանիք մը պիտի լծուիք, շինարար աշխատանիք մը, ու պիտի դառնաք օգտակար նախ դուք ձեզի . օգտակար պիտի ըլլաք ձեր ծնողաց, ձեր համայն-

ժին, ձեր շրջապատին. ապազյին առողջ ընտանիքներ ալ պիտի կազմէք. այս բոլորը Մենք կը նախատեսենք յառակ կերպով։ Պիտի ապրիք, չենք զիւսեր, ո՞ր երկիրները. զանազան երկիրներէ հաւաքուած էք դուք. պիտի վերադաշտաք, հաւանաբար, այն երկիրները՝ ուրկէ եկած էք, ուր կ'ապրին ձեր ծննդները. կամ գուցէ պիտի հաստատուիք ուրիշ երկիրներու մէջ։ Մեր ժողովուրդի կեանիքի պայմանները այնպէս են այսօր տակալին, որ Հայերէն շատերը արտասահմանի զանազան երկիրներու մէջ կ'ապրին եւ տակալին պիտի ապրին։

Այս բոլորէն վեր, սակայն, Մենք պիտի ուզենք ձեզի յիշեցնել, որ ի՞նչ արիեստի, ի՞նչ մասմազիտուրեան մէջ ալ աշխատիք, ո՞ւր ալ գտնուիք այս արեւին ներքեւ, երբեք չմոռնաք թէ դուք Հայ ժողովուրդի զաւակներն էք. Աստուած ձեզ Հայ ստեղծած է, եւ դուք պէտք է Հայ ապրիք միջնէն ձեր կեանիքին վերջը. Աստուած մի՛ արացէք որ օր մը ձեր մասին ըսուի՛ թէ ծագումով Հայ էր. ո՞չ. դուք պէտք է լիարժէք Հայեր ըլլաք, ամբողջական Հայեր ըլլաք. ո՞չ միայն ձեր ծագումովն եւ բարի հայրածուրին ունեցող մարդը, ազգին եւ բարի հայրածուրին ունեցող մարդը չի հրաժարի իր ազգուրենէն (Մափեր)։ Ահա՞, այսպէս աշխատեցէք, լիարժէք, կասուարեալ Հայեր մնալ, եւ ձեր կեանիքն մէջ ունենալ նաև գերազոյն նպաստակ մը՝ բանով մը օգտակար ըլլալու ձեր ազգին, Հայ ժողովուրդին, Ամենայն Հայոց յաւիտենական Հայաստանին (Մափեր)։

Միփիքար Աբրահայր եւ անոր Ուլյուտին բոլոր զինուորեալները, ինչպէս Հ. Ալիշան, որուն անունը ձեր շրջներուն վրայ է նոյնպէս միշտ յարգանքով եւ երկիւղածուրեամբ, այդպիսի մարդիկ եղան, կրօնական հաւատիք եւ ազգային հայրենասիրական հաւատիք. եւ կը կարծենք թէ անոնք, անոնց ոզին, որ կենդանի է այս յարկին տակ, ձեզի համար նշմարիտ ուղեցոյց կը հանդիսանայ։ Մօս երեք հարիւր տարիներ շարունակ, Միփիքարեան Հայրերը այս ափերուն վրայ միշտ ազօրեցին, աշխատեցան, տքնեցան Հայ ժողովուրդին եւ այդ նոյն յաւիտենական Հայաստանի հսկար։ Եւ ինչպէս երեկ կ'ըսէինք, Հ. Ալիշանի սենեակը, բանցարանի վերածուած սենեակը բանալու առիրով, անոնք բոլոր մեծ վաստակ ունեցան։ մեր ազգին վերածնունդի հիմքերուն մէջ, մեր յաւիտենական Հայաստանի վերածնունդի սուրբ գործին մէջ։

Չեզմէ շատերը հոգեւորական պիտի ըլլան, հաւանաբար. բայց հոգեւորական ըլլալու կարիք չկայ, մեր ժողովուրդին, ձեր ժողովուրդին եւ Հայոց հայրենիքն օգտակար ըլլալու հսկար։ Դուք, ձեր կեանիք ընթացքին, յոց հայրենիքն այսական ըլլալու համապարիզ, երբ այդ զգացումը պահէք՝ թէ ի՞նչ պիտի գոնիք նշմարիս նամապարիզ, երբ այդ զգացումը պահէք՝ թէ ի՞նչ պիտի կարողանանք բանով մը նպաստել, որպէսզի Հայ ժողովուրդը աւելի զօրանայ, որպէսզի Հայաստանը աւելի բարգաւաճի, եւ քայլ առ քայլ մեր Հայրենիքը յառաջ դեպի իրականացումը իր բոլոր արդի խոհալներուն (Մափեր)։

Հայաստանի մէջ, այսօր, ձեզի նման վաստամիներ եւ երիտասարդներ հետզինուէ այս հոգիով կը բացավառուին։ Յատկապէս այս վերջին տասը տարիներու բնիքացքին, Մենք Մեր աչերեալ կը տեսնենք, եւ կարծէք ձեռքով կրնանի շօշափեն՝ թէ ինչպէս մեր Հայրենիքի նոր սերունդին մէջ հետզինուէ կ'անի Հայկազնեայց ոզին, հայկական շունչը, գիտակցուրինն Հայոց անցեալին, գիտակցուրինը ժողովուրդի արժանապատուրեան զգացումին, գիտակցուրինը արդի իրականացումը իր բոլոր արդի խոհալ-

սիրելի երիտասարդներ, այլ նաև կենդանի ապրում, որ կը դրսէւրուի ամէնօրեա իրենց աշխատանքին մէջ նայնիսկ: Մեկ օրինակ միայն կ'ուզենք յշել: Թէեւ իբրև Կարողիկս, Մենք չափապանց գրադրուած ենք՝ Մեզի յատուկ զործերով, բայց յանախ առիթներ կ'ունենանք հանդիպելու նաեւ երիտասարդներու, ուսանողներու, համալսարանական ուսանողներու: Անցեալ տարի էր, յուրմբ մը այսախի համալսարանական ուսանողներ եկան էշմիածին, Վեհարան, Կարողիկովին Աչը համբուրդին համար – այսախի պարագաներ ենոտքենու աւելի յանախ կը պատահին, եւ շաս ալ յուզիչ են, երբեմն եւ ոգեւորիչ՝ անսպասելի կերպով – ենտաքբքուեցան յառկապէս արտասահմանի հայութեան կենանով, ու միաժամանակ յայտնեցին իրենց ապրումները, իրենց զգացումները՝ մեր ժողովուրդի նախառազրի, մեր ժողովուրդի պարագայի հետ, ինչպէս նաեւ մեր Հայքենիքի յառաջընթացի հետ կապուած հարցերու առընչութեամբ: Այդ առիթով, որովհետեւ եկած էին Յունիս աւտուն եւ համալսարանական աշխատանքները արդէն գրեթէ վերջացած էին ու կը յաջորդէր արձակուրդը, անսպասելի բան մը լսեցինք. որոշած էին բոլոր իրենց յուրմբով – շրջանակներ ունեին, տեսակ մը ակումք կազմած էին, շուրջ երկու հարիւր երիտասարդներ, աղջիկ ու տղաքներ – այս տարի արձակուրդը անցընել մեր հին վանիքերու նորոգութեան եւ բարեկարգման աշխատանքներուն նույրուելով (Ծագիկը): Ընտրած էին Հաղբատի վանելը: Հաղբատի վանելը մեր ամենանշանաւոր պատմական վանիքերէն մէկին է, դուք լաւ գիտէք: Այդ վանելը վանական շնէն է այսօր. վանական կազմակերպութիւն չկայ, այնուղ վանականներ չեն ապրիր այսօր, ոչ ալ կրօնական պաշտամունք կը կատարուի. պահպանուած է Հայաստանի կառավարութեան կողմէ, ինչպէս բազմարիւ այդպիսի վանիքեր, իբրև պատմական յուշարածները: Լեներու բարձութիմ վրայ կը գտնուի Հաղբատի վանելը. փոքրիկ զիւղ մը կայ կողին եւն...: Վերոյիշեալ ուսանողները, ուրիշներ, իրենց արձակուրդը որոշած էին անցընել այնուղ, որպէսզի բարեկարգման աշխատանքներ կասորեն, եւ առաւել լաւ պայմաններու մէջ կարելի ըլլայ պահպանել այդ վանելը: Մեզի շատ մեծ զարմանենք եւ անսպասելի բուժաւայ: Երիտասարդներու այդ յուրմբը, ամէն տարի այս ձեւով կանցրեն իր արձակուրդները: Դիմէք, երբ կը պատմենք այսպէս հոս, պարզաբն միշայն երեւ երեւակայութեամբ դասենք կամ մասձենք, ֆիշ մը ուսմաթիվ կը բուի մեզի ասիկի իսկապէս ալ գուցէ գրաւիչ: Բայց, փասորէն, տաճանակիր աշխատանք է՝ այրու արեւի տակ, չոր այդ քարերուն մէջ, ամբողջ օրը աշխատիլ աղջիկներ ու տղաքներ իրենց ձեռներով բանուորի սեւ գործ կատարելով միասին: Այսպիսի աշխատանքներ ահա կը կատարեն իրենց ազատ կամքով, եւ այս աշխատանքին մէջ հոգեկան մեծ բաւարարութիւն կը գտնեն (Ծագիկը): Այս տղաքը ոգեւորուած էին մեր հին պատմութեամբ, մեր Եկեղեցւոյ յուշարածներով, մեր այս վանեիքով, ոգեւորուած էին մեր խաչքարերով. իսկապէս սրբութեան զգացում մը ունեին դէպի այդ հնադարեան քարերը: Պահ մը մասձեցինք որ երեւի պատմութեան մասնագետներ են կամ լեզուարանութեան. եւ որիշ անակնակի մը առցիւ գտնուեցան ահա. բոլորն ալ, կամ զոնի մեծ մասով, մարեմարիկոսներ էին, Փիգիական գիտութիւններու հետեւողները: Մի վայրկեան անհականալի գրեթէ քուաց Մեզի ասիկա. ունեին նաեւ ընկերներ, ուրոնի ներկայ չէին. այս եկողները դեկալարներն էին աւելի, եւ մեծ մասով մարեմարիկայի հետեւողներ էին. միւսներն ալ քիազիտական, Փիգիական գիտութիւններու եւ Եկեղեցունիկայի – հիմա այսպիսի գիտութիւնները շատ

կը զարգանան նաեւ Հայաստանի մէջ: Տեսէք, իրենց մասնագիտութեամբ՝ բոլորովին դրական գիտութիւններու հետեւող մարդիկ, երիտասարդներ. բայց իրենց հոգիին մէջ կայ այն լոյսը, կրակը, հետաքրքրությունը եւ ապրելու մեր անցեալով, մեր անցեալի արդէքներով, նշանաբերով, մեր եկն ժառանգութեամբ: Այսպէս, այնուեղ, այս երիտասարդներու կեանքին եւ ապրելակերպին մէջ, բնական կերպով ներդաշնակուած է այդ եինը՝ նոր արդիական կեանքի հետ. անոնք վանական կամ նօքնաւրներ չեն այս աշխարհի վրայ, ձեզի պէս, ուրիշ երիտասարդներու պէս, ազատ ապրող տղաքներ են. բայց մասնական կը կարողանակ, ինչպէս քսի, ներդաշնաւրնել այս նորը՝ եինին հետ. եւ իրենց կեանքին, իրենց աշխատանքին մէջ կը դնեն զաղափարական բոլումնակուրթին, ազգային իրասուով, եւ նոյնիսկ պիտի ըսկեմք՝ հոգեւոր ալ իմաստով: Գիտենք, այսօր աշխարհի մէջ երիտասարդութիւնը ֆիզ մը – ի՞նչպէս բանե՞մ – զանազան ուղիներով կ'ընթամայ – հիփիփներ, բաներ... եւ լսած էք դուք ալ այդ անունները, երեւիք. Մենք ալ պատկերները տեսած ենք – բարեխախոտարար մենք չունիմք այդպիսները. մեր հիփիփները ա՛յս տղափներն են (*Ծագեր*):

Մենք նոյնական կրնանք վկայութիւն բերել մեզի, թէ այն ինչ որ խօսեցանք այս Հայաստանի խումբ մը հայ երիտասարդներու մասին, բացառիկ երեւոյք մը չէ, այլ ընդհանրացած ապրում մըն է ամբողջ այսօրուայ Հայաստանի երիտասարդութեան մէջ: Զենք կրնար բսել հարիւր առ հարիւր. բայց, առանց չափազանցելու, կրնանք բսել՝ առ նուազն ութառու առ հարիւր (*Ծագեր*): Եւ այդ ազգային գիտակցութեան առողջ դրսեւրումը անգամ մը եւս հաստատեցինք Մենք այս տարի, մօտ մէկ երկու ամին առաջ, Ապրիլ 24ի օրը:

Դուք չէք կարող երեւակայել թէ ի՞նչ պատահեցաւ երեւանի մէջ, այդ օրը. թէեւ աշխատանքի օր էր, այդպէս բսեմ՝ պիտականօրէն, բայց առաւտան արիւր ծագելէն մինչեւ կես զիշեր՝ ուխտազնացութիւն եր տասնեակ հազարաւոր, հարիւր հազարաւոր մարդոց: Ամբողջ երեւան ու տակաւին գաւառներէն եկած, գունդազութ բարձրացած դէպի Միծենեակարերդ, ուխտի, մեր նահատակներու յիշառակին: Գիտէք, Միծենեակարերդի վրայ, երեւան, նահատակաց փառաւոր յուշարձան կառուցուած է, Հայաստանի կառավարութեան միջոցներով անշուշն. եւ այս ուսանողները՝ կազմակերպուած կերպով բարձրացած դէպի Միծենեակարերդ, ամբողջ իրենց համալսարանական կազմով, դասախոսներն ալ միասին, ծաղկելունենքրով. եւ վերը բարձրանաւուց յետոյ՝ արտասանութիւններ, յանկապէս Սիամաներոյէն ու Վարուժաննեն, հայկական ազգայնացնէն երգեր, առանց աղմուկի, առանց անկարգութեան, խաղաղ ու համբաւու եւ յարցալից վերաբերմունքով. ոչ մէկ ուսանող այդ օրը չէ բացակայած. նոյնիսկ միջնակարգ դպրոցներու աշակերտութիւնը. բայց յատկապէս՝ ուսանողութիւնը անխոտիք: Ահաւասիկ հոգեկան նշանակուած կատարելու համար Հայաստանի մէջ կարգադրութեան մէջ անգամ առաջ չկայ, որ սակայն անհաջող է այս կատարելու համար:

Մենք շատ միխարուած ենք տեսներով այս բոլորը եւ այս կերպարանափխումը, այս վերածնունդը, այն ինչ որ մինչեւ տասը կամ տասնեինց տարի առաջ զրեք անհախատնեսի էր: 1945 թուականին, երբ առաջին անգամ Հայաստան գտնուեցանք, Մեր նախորդ Կարողիկոսի ընտրութեան առիրով, երիտասարդ ուսանողն մը հասնիպեցանք եւ Ս. Մեսրոպ Մաշտոցի անունը տուինք. Մեր երեսին նայեցաւ. չհասկցաւ թէ որու մասին կը խօսինք. չէք գիտեր. իսկ իմաս, անշուշն Հայաստանի մէջ ոչ մէկ Հայ չկայ՝ որ սրբութեամբ չյիշ: Ս. Մեսրոպի անունը, Նարեկացի անունը, Կոմիտաս Վար-

դասիտի անունը. եւ այսպէս, նոյնիսկ հպարտութեան զգացումով. մե՛ր Մես-  
րոպը, մե՛ր Նարեկացին, մե՛ր Կոմիտասը :

Մենք այս բալորը կը պատմենք, սիրելի ուսանողներ, յատկապէս ձեզի  
համար, որպէսզի դուք ալ նաև չափանիք ձեր Հայաստանի եղբայրները եւ քյորե-  
րը, եւ նմանիք անոնց. վատահ ենք որ ձեր դաստիարակները այդ աշխատանիքն  
է որ կը տանին ձեր վրայ այստեղ :

Մենք եկած ենք, հետևաբար, օրինելու ձեր աշխատանիքը, Մեր սրտէն  
բղյան ամէն բարի մաղրանեմերով հանդերձ, եւ ազօրել առ Ասուած՝ որ  
Տէրը անսասան պահէ Մխիթարի Տումը, անոր զինուրեալ միաբանները. Աս-  
տուած անսասան պահէ Մուրատ-Ռափայէլեան սքանչէլի այս հաստատութիւ-  
նը. եւ ոյժ ու խանդ, միշտ լաւատեսութեան հոգի եւ յարատեւ աշխատանիքի  
ոգի պարզեւէ դեկալարներուն, Տեսուչին, դաստիարակներուն, որպէսզի ա-  
նոնք կարողանան իրենց սուրբ առաքելութիւնը շարունակիլ :

Երեւ մինչեւ հիմա, մինչեւ տասը կամ տասնինգ տարի առաջ գուցէ  
ձեր աշխատանիքը կզգիացածի նման բան էր, այսօր Հայաստանի հետ մէկնեղ՝  
դուք մէկ ամբողջութիւն կը կազմէք, անրաժանիկ եւ անխորտակելի (Ծափեր,  
ծափեր) :

## Ե Ն Ո Ր Հ Ս. Խ Ո Ր Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ Ա Ն Ե Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵԴՐՈՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՈՒԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆՍ ԸՆԴՀԱՆ ԱԲԲՈՎՅՈՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԱԿԱԴԵՄԻՅԱՅՔՆ

Երեւան, 6 Մայիսի 1970

**Հայր. ՍՍՀ ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Վ. Համբարձումեանի յանձ-  
նաբարութեամբ իր եւ ԳԱԱ հասարակական գիտութիւնների բաժանմունքի ա-  
նունից ջերմօրէն չնորհաւորում ևմ նորաւարտ Զեռագրատանդ եւ Հայր Ալե-  
քանի սենեակ-թանգարանի բացումը: Հայրագիտութեան զարգացմանը մատու-  
ցած Միաբանութեանդ ծառայութիւնները երաշխիք են, որ յետ այսու եւս  
կը շարունակուի Ձեր բեղուաւոր աշխատանքը ի ծագկումն հայ մշակոյթի եւ  
Հայրագիտութեան:**

Յանկանում ենք վաստակաշատ Միաբանութեանդ խաղաղ ու երջանիկ  
կեցութիւն, նորանոր գիտական եւ մշակութային նուաճումներ:

Յայնում ենք չնորհակալութիւն Ձեր սիրալիք հրաւելի համար, ո-  
րից, ցաւօք, օգտուել չկարողացանք ժամանակի սոլութեան պատճառով:  
Ամենախորին յարգանքներով՝

Դ. ԱՂԱՅԵԱՆ

Հայր. ՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի  
Հասարակական Գիտութիւնների Բաժանմունքի Ակադեմիկոս-  
Քարտուղար, ՀՍՍՀ ԳԱ Ակադեմիկոս